

ԿՐՈՆԱԿԱՆ

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱՇԱՁՆԻ

Սուրբ Աստուածածնի մեռնելուն եւ երկինք փոխագրուելուն յիշատակըն է որ կը տօնախմբուի «Վերափոխումն» կամ «Նորումն» Ս. Կոյսին անունին ներքեւ : Եւ այս տօնը մեր Եկեղեցւոյ հինգ տաղաւարներէն մէկն է եւ կը կատարուի Օդոստոսի մերձաւոր Կիրակիին :

Աւանդութեան համաձայն, Քրիստոսի Համբարձումէն յետոյ, Ս. Կոյս Մարիամ տասնհինգ տարի ապրեցաւ Երուսաղէմի մէջ Յովհաննէս Աւետարանիւի որդիական խնամքին ներքեւ : Ապա Ս. Կոյսը խաղաղ ու հանդիսաւ մահ մը ունեցաւ : Քրիստոսի բոլոր առաքեալները հանդիսաւոր թափօրով մը թազումը կատարեցին Գեթսեմանիի ձորակին մէջ : Իր թազումէն ետքը, երեք օր, գիշեր ու ցերեկ, Հրեշտակային երգեր կը լսուէին : Թազման ժամանակ միայն Բարձուղիմէսո առաքեալը բացակայած էր, որ իմանարով Աստուածամօր վախճանումը՝ փութաց Երուսաղէմ : Առաքեալը փափաքեցաւ անպայման տեսնել Ս. Կոյսը միերջին անզամ : Այսպէս, միւս առաքեալներու ընկերակցութեամբ, իջաւ թազման վայրը եւ բացին դերեզմանը, ուր չկար Ս. Կոյսին մարմինը : Այս իրողութենէն հետեւցուցին՝ թէ Քրիստոս իր խոստումը կատարելուի՝ իր մայրը երկինք վերափոխած էր :

Ասոր Համար Ս. Կոյսին «մահացաւ» բառը չենք դորձածեր, այլ՝ «հնչեց», Հասկնալի դարձնելու համար անոր երկինք վերափոխումը :

Այս աւանդութիւնը առաքելական շրջանէն սկսաւ անչուշտ : Իրեւ դրաւոր փաստ ունինք «Երուսաղէմեան ձաւոց-Տօնացոյցը» (Երուսաղէմ թիւ 121 ձեռագիրը), որ կը յիշէ Դ. դարուն տօնուիլը, եւ կը նկատուի «Աստուածածնի տօներուն Հնագոյնը» : Սակայն, իրեւ վարդապետութիւն ընդունուեցաւ թւ-ժիւ : զարերու ընթացքին : Հոռմէական եկեղեցին Աստուածածնի վերափոխումն ալ իր հիմնական վարդապետութեանց կարգը անցուց 1950-ին :

Պէտք է աւելցնել նաև, որ Քրիստոսի նուիրուած բոլոր տէրունական տօներն ալ, այսպէս ժամանակի ընթացքին զարգացած էին եւ ապա տօնուելու սկսած . այսպէս Զատկի Յարութեան տօնը, Ս. Ծնունդը, Համբարձման տօնը, եւ այլն :

Քրիստոս իր ծածուկ մեծցող սերմին առակով արդէն ըսած էր, թէ իր վարդապետութիւնը զարերու ընթացքին անզգալիօրէն պիտի աճէր, նախ խոտը, ետքը հասկը, անկէ ետեւ յեցուն ցորենը տալու համար (Մարկ. Դ 26-29) :

Առաքելական շրջանէն սկսեալ, միշտ սէր եւ յարգանք կար Ս. Կոյսին հանդէպ : Իսկ 431 թուականին, Եփեսոսի տիեզերական ժողովին, պաշտօնապէս Հոչակուեցաւ եւ զաւանական սկզբունք դարձաւ Ս. Կոյսին Աստուածածին

ըլլալը եւ ոչ թէ՝ մարդածին, ինչպէս կ'ըսէր նեստօր։ Այս նոյն դաւանանքը ունի նաև մեր Հայց։ Առաքելական Ա. Եկեղեցին։

Ա. Կոյսի Վերափոխման այս պատմութիւնը, ըսի թէ աւանդութեամբ հասած է մեզի, քանի որ Նոր Կտակարանին մէջ ոչ մէկ յիշատակութիւն կամ ակնարկութիւն կայ այս մասին։ Ասոր համար կարդ մը Եկեղեցիներու կողմէ չընդունուելէ զատ, «Հակասուրբդային» ալ կ'որակեն այս տօնք¹։ Պէտք չէ սակայն, զարմանալ չյիշուած ըլլալուն համար, որովհետեւ առաքեյական բոկդրնական շրջանին իրենց քարոզները եւ պատշաճները կը նախընտրէին միայն րերանացի հաղորդել։ Գիրք գրելու խնդիրով չէին հետաքրքրուեր, որովհետեւ նախապէս այն համոզումը ունէին՝ թէ Քրիստոսի երկրորդ գալուստը շատ մօտ էր, նոյնիսկ իրենց օրով կրնար պատահիլ (Ա. Կորնթ. Ժե 51, Ա. Թեսդ. Դ. 14)։ Այսպէս պէտք չտեսան անմիջական իրենց ապրած պատմութիւնները զրի առնելու։

Առաջինը եղաւ Մարկոս Աւետարանիչը՝ որ զրեց իր Աւետարանը 65 թուականներուն, զոհացում տալու համար յունա-Հռոմէական հեթանոսութենէ դարձած քրիստոնեայ հասարակութեան պահանջքին, որոնք կը փափաքէին դիմանալ իրենց հաւատացած Յիսուսի կեանքին, վարդապետութեան, Յարութեան մասին, եւլն։ Աւետարանը կը սկսի Յովհաննէս Մկրտիչի մկրտութենէն։ Ու մէկ խօսք Յիսուսի ծննդեան մասին։ Յետոյ Մատթէոս զրեց իր Աւետարանը 68-70 թուականներուն միջեւ։ Ասիկա կը խօսի Քրիստոսի ծննդեան մասին միայն Յովհանէի կողմէն դիմուած։ Երրորդը պիտի ըլլար Դուկաս Աւետարանիչը, որ զրեց իր Աւետարանը 70-75 թուականներուն միջեւ, ուր յայնօրէն նկարազրեց Յիսուսի ծննդեան դէպքերը Ա. Կոյսին կողմէ Ներկայացւած։ Իսկ 95 թուականներուն, Յովհաննէս Աւետարանիչ զրելով իր Աւետարանը, տեսակ մը պիտի ամրողացնէր նախորդները։ Եւ պիտի չեշտէր։ «Եւ ուրիշ շատ բաններ ալ կան, զորոնք Յիսուս ըստաւ, որոնք եթէ մէկիկ մէկիկ զրուած ըլլային՝ կարծեմ թէ աշխարհու ալ բաւական պիտի չըլլար պարունակելու այն դիրքերը՝ որ զրուած ըլլային» (Յովհ. ԻԱ. 25)։

Ուրեմն չորս Աւետարանիչները քիչ բան պատմած են մեր Տիրոջ մասին։ Ինչպէս ըսի, սկզբնական շրջանին բոլոր պատմութիւնները, պատղամները միայն բերանացի աւանդուեցան երկար ժամանակ։ Այսպէս անդիր կերպով ւերունդէ սերունդ փոխանցուեցան մինչեւ որ օր մը զրի առնուեցան եւ կոչւեցան «աւանդութիւն»։ Ուրեմն աւանդութեան սկիզբը առաքելական ծագում ունի, այս է ամէնէն կարեւորը անշուշտ։ «Եւ որպէս աւանդեցի ձեզ, աւանդութիւնն ունիցիք» (Ա. Կորնթ. ԺԱ. 2)։ Թարգ. «Ինչպէս աւանդեցի ձեզի, աւանդութիւնը կը պահէք»։ «Եւ ուրիշ բաններ ձեզի եկած ատենս պիտի պատիրեմ» (Ա. Կորնթ. ԺԱ. 34)։ Ինչ որ կը նշանակէ՝ որ Առաքեալին քարոզած ճրշմարտութիւնը, իր պատուիրած սովորոյթները կամ օրէնքները միայն զրուած չեն, այլ շատ բան «պատուիրած» է, այսինքն աւանդած է, որոնք սակայն չեն զրուած։ Ուրիշ առթիւ ալ, Յովհաննէս առաքեալը կը զրէ։ «Ետ բան ունէի ձեզի զրելու, բայց չուզեցի թուղթով ու մելանով զրել, վասնդի յոյս ունիմ, որ ձեզի զամ, եւ բերան առ բերան խօսիմ» (Բ. Յովհ. 12)։ Ուրիշ տեղ մը նաև։ «Եւ երբ այս թուղթը ձեր մէջ կարգացուի, ապա Լաւողիկեցւոյ մէջ ալ կարդալ տուէք, եւ զուք ալ լաւողիկիայէ եկած թուղթը կարդացէք» (Կող.

¹ «Բանքեր» ամսաղիր, Մարտէյ, 1974 Յովհս-Օգոստոս, էջ 137, «Վերափոխում»։

Դ 16) : Այսպէս պատուէր կուտայ Պօղոս առաքեալ՝ Կողոսացիներուն : Դժբախտաբար , սակայն , Լաւողիկեցւոց յիշեալ այս թուղթը մեղի չէ հասած , չենք դիտեր որ Առաքեալը ինչե՛ր դրած կամ աւանդած պիտի ըլլար մեղի : Այս բոլորը կը փաստեն՝ թէ առաքեալները իրենց զրածներէն զատ շատ բաներ աւանդած են Եկեղեցին , որ պահած եւ իր կարգին աւանդած է զայն եկող սերունդներուն : Ասոնցմէ օրինակ մը . «Երանելի է տալր՝ քան թէ առնելր» (Գործ . ի 35) : Յիսուս բած էր այս երանութիւնը , որ սակայն Աւետարաններուն մէջ չէ յիշուած , այլ Պօղոս առաքեալ միայն կը յիշէ առիթով մը : Թիրեւս ասոր նման շատ մը պատղամներ , ճշմարտութիւններ կային , որոնք բերանացի կը դործածւ : էին քարոզի ընթացքին , դժբախտաբար , սակայն , զրի չեն առնուած : Բարերախտաբար այս վերոյիշեալ երանութիւնը Պօղոս առաքեալէն յիշուած բլատի՞ վաւերական կը զառնայ , թէ ոչ ետքը , աւանդութիւն է բսելով՝ պիտի ցընդունէին կարդ մը Եկեղեցիներ :

Ահա այս աւանդութիւնն է որ մեղի կը սորվեցնէ Աստուածամօր վերափոխման ճշմարտութիւնը : Եթէ երբեք Աստուածամայրը երկինք վերափոխւած ըլլար , ինչո՞ւ առաքեալները սկզբնական չըջանին սոււա և մանաւանդ Հակասուրրղբային» պատմութիւնները պիտի հնարէին ժողովուրդին մէջ , անոնք ալ իրենց կարգին այս աւանդութիւնը յաջորդ սերունդին պիտի աւանդէին՝ եթէ հիմ կամ ճշմարտութիւն չունենար : Եւ ասոնք պարզապէս սուստ մկաներ պիտի ըլլային՝ Հաստատելով թէ Քրիստոս իր Մայրը երկինք վերափոխուած էր : Հոս կրնանք պատշաճեցնել Պօղոս առաքեալի բերած փաստը Քրիստոսի Յարութեան վկաններուն մասին (Ա. Կորնթ . ԺԵ 15) , որ շատ կը յարմարի մեր պաշտպանած թեզին հետ :

Ասկէ զատ , այս վերափոխման վարդապետութիւնը «Հակասուրրղբային» կոչուած է , ըսի կարդ մը Եկեղեցիներու կողմէ : Սակայն ի՞նչպէս ասիկա Հակասուրրղբային կրնայ ըլլալ , քանի որ հիմ ուխտին մէջ արդէն ունինք երեք անձեր , որոնք արդէն երկինք վերափոխուած էին : Այսպէս . «Հաւատքով Ենովք երկրէ փոխադրուեցաւ որպէսսկի մահ չտեսնէ . եւ տեղ մը չէր զտնուեր , վասնդի Աստուածոյ Համելի էր» (Երք . ԺԱ 5) : Ազա Եղիա մարզարէին հրեղէն կառով՝ երկինք փոխադրուիլու (Դ. Թագ . Բ 11-12) : Վերջապէս Մովսէս մարզարէին մահը եւ երկինք փոխադրուիլու : «Մինչեւ այսօր Մովսէսի զերեզմանը մարդ չդատաւ» (Բ. Օրց . ՂԴ 6) : Յուղա առաքեալն է որ կ'ամբողջացնէ զայն . «Բայց Միքայէլ Հրեշտակապետը երբ Սատանայի դէմ զնելով Մովսէսի մարմիւի համար կը վիճէր» … (Յուղ . 9) :

Այս համարով ի յայտ կու զայ մեղի դարերու ընթացքին պահուած աւանդութիւն մըն ալ : Մովսէսի կեանքի եւ զործունէութեան մասին հնդամատեանի չորս գիրքերը (Ելից , Ղեւա . , Թուոց , Բ Օրց .) , որոնք երկարօրէն եւ մանրամասնօրէն զրած են . այս համարը , սակայն , չզտնուեր ոչ մէկ տեղ : Ուրեմն Յուղա առաքեալ այս իրողութիւնը կը քաղէ զարերու ընթացքին հասած բերանացի աւանդութենէն :

Այս վերի օրինակներով կը տեսնենք թէ Քրիստոսի մայր ըլլալը Հարեկաւոր չէր անպայման երկինք վերափոխման համար : Ինչպէս Ենովքի համար կը կարգանք . «Աստուածոյ Համելի էր» , «Աստուածոյ Հետ քալեց» (Ծնդ . Ե 24) . այսքան միայն : Խել Աստուածամօր համար՝ Աստուածոյ մայր եղած ըլլալը՝ բաւական է կարծեմ , ա՛լ ուրիշ քան զրուցելու Հարէ չկայ : Եւ վերջապէս՝ «Ո՞յ զիտցաւ Տիրոջ միտքը , կամ ո՞յ անոր խորհրդակից եղաւ» (Հոռմ . ԺԱ 34 , Ա. Կորնթ . Բ 16) :

ՎԱԶԻ Շ . ՎՐԴ . ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ